

ՄԷՃՄՈՒԼՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԻՒՉԻՆՃԻՒՆՆԵՐ

(1863)

ՆՈՒՄԵՐՈՒ — 253

1863. — ԲԵՃԵՊ 18

ԴԵԿՏԵՄԲԵՐ 17

ԱՆՔՐԱՆԿԱ 29 ԴԵԿՏԵՄԲԵՐ

ԱՄԹԱՆԵ ԴԵԿՏԵՄԲԵՐ 17 ՍԱԼԱ

Գաթամուհի մուծասարը փրկող
Բէթերսպուրդ սէփիրի սպարգ սաա
տէթիւ Նըզա պէյ էֆէնտի հազրէթ-
էրինէ :

— Սէկլէպը Թըպլիէ նազըրը
սաատէթիւ Սրիֆ պէյ էֆէնտի ,
րիւթպէի իւլա սընֆը սանիսի :

— Մասիա մուծասարը փրկող
սպարսուլան սաատէթիւ Օըյա պէյ
էֆէնտի , կէչէն ճուստ կիւնիւ Սամ-
սոն Թարիֆի իլէ սալպը մէմարիւն-
թիւնէ ազիմէթ իթմիշ տիր :

Փարիս . 22 Դեկտեմբեր .

Սէնաթ մէճլիսինին Մարէթ Թա-
պիր օլունան ճէվապըր իմբէրաթոր
գապուլ իթմիքտէ , Սէնաթ մէճլի-
սինին տախիլէն վէ խարիճէն , զարադ
իւ նէֆասիլէթին Թէպիսի , վէ հէր
հալտէ Պրանսա նամուսուհուն մու-
հաֆազաթը , վէ էֆթէարը պաթլէի
աթըգէի մահվ խոճէթ սիւրէթտէ ,
պէյան իթմիլի էմէլ վէ ապու հադ-
գրնտա , իֆրաթ մէմուհիլէթ ըզհար
իթմիշ տիր :

Իսթամբուլտա իմբէրաթոր տէմիշ
տիր : Պէջլէ պիր մագսէտը խայրէ
մուվաֆապիլէթի վապ օլմագ իշիւն ,
ճիւսլէմիլ հէկտիլ վէ եէկիհէթ

սարֆը իգթիտար խոճիւմ . վէ մու-
հաթ վար իսէ , աւը էէնթիպէն պալտա խարդ
իլէ աւընէ միշտ-Ն օլմիլ :

— Պրանսա խարիճիլէ նազըրը
Տրուէն տը Սիւիս , հէր Թէրաֆա
Թահրիրաթը ըէսիլէ եօլպըպ , հէր
տէվէթին խարիճիլէ նազըրարնըն
էվլէլէ պիր գոնֆէրանսա Թօիլան-
մալարնը , Պրանսանըն գապուլ ի-
տէպիլիլ օլտուղունու պէյան իթմիշ
տիր :

Չօգլարնա պու մագուլէ պիր
գոնֆէրանս տախի միւմբիսիլ կէօ-
րիւնիւր :

Սէնա . 23 . Դեկտեմբեր .

Տանիմարգա տէվէթի Հօլթայն
տան տաքէրինի կէրի չէքմիշ տիր :

Վապտա պու վէճիլ իլէ Տանի-
մարգա տէվէթի Հօլթայն պօշաթ-
մըշ տը , լարին Մլաման տաքէրինին
տախի Հօլթայնա կիրմէթ , ֆադաթ
Հօլթայնը զապթ իթմէմէթ շարթը
իլէ . շէջլէ քի , նէհրին պիր Թէրա-
ֆընտա Տանիմարգա , վէ պիր Թէ-
րաֆընտա Մլաման տաքէրի տուրա-
րադ , միւղաքէրէ իթմէթ շարթը իլէ :

Չօգլարը պու հալտէ տախի ճէնիլ
օլմամասընը միւմբիսիլ կէօրիւրէր :

— Մլմբիգա ճէնիլ պաղըլարնընը
ինտիլտէ պիթմիշ զանն օլունուր , վէ
հիլ օլմազա իլթ պահարատագ ար-

Իշ պու Բուլղամէ հաֆթատա իքի տէֆա , Էանի տաղ վէ Բէնջէմիլ կիւնիլի նէշ օլմաճագ տը .
Ֆիլթիլ Միլիմանիտ Սէճմուաթ շաֆատիլ տաղտաթ օրմիլար իշիւն սէնիվ 30 դուրուշ վէ ալթը
այլը 30 դուրուշ տուր : Միլմութ օլմայանտար սէնիլի 60 վէ ալթը 35 դուրուշ տը :

Տաղարտա , բուլթա իւճիլի իւղէրիլիլ օլարագ , Սէճմուաթ տաղտաթ օրմիլար իշիւն սէնիվ 60
վէ ալթը այլը 35 դուրուշ , վէ ապտաթ օլմայան իշիւնիլ 70 վէ ալթը այլը 40 դուրուշ տը :

Թըք ճէնկ օլաճաղը եօգ սուր, վէ օ վազըթա գատար մուարաղանըն ու ճու օրթասը պուլընուր զանն օլու նուր:

Պու հալ Ֆրանսըզ վէ Բուսիանըն Թէրաֆէյնէ օլան կիզլի Թէվասու Թուհա համլ օլընուր:

Իւք պահարտա Գօնֆէտէրէլէր վէ Ֆէտէրէլէր պիրլէշույ, պաշգա պիր տէվէթէ խուսուժէթ ըզհար իտէ ճէքլէրինի մէմուլ իտէնլէրտէ վար. լաքին հէնիւզ Թախմին տայրէսինտէ տիր:

Պ-գրէշ. 26 շէկտեմբեր.

Պուգրէշտէն կէլէն աթիւզգըքք հաւատիս, զայէթ մուհիմմ տիր:

Ուլահ Պուղտանտա, իրատարը Գուստու շէրիֆէ Թախսիս օլընմուշ պիր Թաղըմ մանասթըրլար վար տըր. կէլէն սէնէ Բրէնս Գուզա պուհլարըն իտարէսինի տիւնէվէ հիւքիւմէթէ իհալէ իթաիրտի. վէ պաղը տէվէթ. լէր պուհա բրօթէսթօ իտիւպ, վէ խայը միւճատէլէյէ մուճիւյ օլուպ, նիհայէթ Լիթանէտէ տուէլը մուա. հիտէ սիւֆէրասը պէյնինտէ պիր գօնֆէրանա ագտընա գարար վէրիւ միշ իտի:

Թէլէղըաֆ խապէրի տէր քի, պու գարար Ուլահտա տուլուլտուգտա, գամարալար տիւնքի կիւն, Ուլահտա նէ գատար մանասթըր վար իտէ,

Ճիւմլէսինին պիրտէն տիւնէվէ ի տարէյէ Թէսլիմ օլմասընա իթթիֆա. գը արա իլէ գարար վէրմիշէր տիր:

Սէմլէքէթէյն մէտրապօլիտի տա. իտի, մէճիսլէրէ բիասէթ իթաիյի հալտէ.

Պուհուհն իւզէրինէ Պուգրէշտէ տօնանմա օլուպ, ահալի վէ մու. զիգալար վէ Թօրչալար իլէ սօգազլա. ըր կէզմիշ, վէ ումուժէն ըզհարը շա. տիւմանի գըլընմը տըր:

Իշ հասը Բրէնս Գուզա իլէ գա. մարալարըն խուսուժէթի կիւն պէկիւն Թէսկին օլմագտա կիպի կէօրիւնիւր:

ԻՍԼԱՀԱԹԻ. ՄԻՒ ՀԻՄՄԻ:

ԿԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՆՈՍԵԱՆ ԹԵԿԵԼԻՓԻ

1863

Ա. ՀԱՄԼԱԶԳԱՅԻՆ ԹԱՊԻԱՆԵՍԻ

Պու իամ իլէ Թիւրքի լիսան իլէ պիր բիսալէ Թապ օլընմուշ տուր. Լիթանէնին հէր քիթաղճը տիւք. քէանլարընտա 3 զուրուշա սաթըլէ մագտա տըր:

ՄԵՍԻՒՒՐԵԱԹ ՎԵ ԴԱԳՏ

Մէճիսիյէ լիւր Դրճ.
Միւմաղէ լիւր 100 զուրուշտան
Օն սէնէլէք Թէրթիպաթ
Ալինճի Զինճի Գ.Տնսօլտէ
Իւշիւնճիւ Թէրթիպ
Թէրթիպաթը բապիս

ՃՈՒՄԱԱ ԷՐԹԵՍԻ			ԲԱԶԱՐ ԷՐԹԵՍԻ			ՍԱԼԸ	
ԴԵԿՏԵՄԲԵՐ 14			16			17	
Սադա	Էօլէն	Ալիւ	Սադա	Էօլէն	Ալիւ	Սադա	Էօլէն
101	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 10
60 12	61	60 30	60 20	59 20	60 1	60 25	60 55
46 20	46 20	46 20	46 30	47	47	47	47
54 12	54 10	54	53 30	53 5	53 11	53 55	54 5
54 12	54 10	54	53 30	53 5	53 11	53 55	54 5
53 12	53 20	53 10	53	52 15	52 21	53 5	53 15